

Ա. Ռ. Ա. Կ

Կ Ա Պ Ի Կ Ք.

Ուրիշներէն թէ խելքով առնուա քեզի օրինակ,
 Զարմանք չէ որ մեծ օգուտ շահես ամէն ժամանակ.
 Բայց թէ հետեւիս մէկուն կուրօրէն,
 Վայ ու թուքումուր լըսէ ամենէն:
 Այս բանիս հաստատութիւն՝
 Ահա քեզի նոր պատմութիւն:

Ով որ կապիկ տեսած ունի՝ նա գիտէ
 Թէ այս հրտալիտ կենդանին
 Ուրիշներուն տընաղ տալ շատ կըսիրէ,
 Կուզէ նրմանն ընել ամէն տեսածին:
 Ափրիկէի մէջ կապիկը խիտ շատուոր է ու ցեղ ցեղ.
 Օր մը խոշոր ծառի վըրայ ժողվըւեցան շատը մէկտեղ
 Որը վերէն՝ որը վարէն,
 Շատն ալ ճիւղոց մէջերէն
 Կըծըկըլտար՝ աչքը տընկած կընայէր
 Թէ որսորդին մէկն ինչ կերպով
 Գետնին վըրայ ցանց փրօւելով
 Ինքն անոր մէջ կըգըլորուէր,
 Տակը մըտանէր, վըրան կելէր:
 Ամէն կապիկ իւր քովինն հըրմըշտկելով նըշան կուտար
 Ու կարծես թէ ասանկ կըսէր ահանջէն վար.
 «Սըւոր նայէ, աղբարիկ, ինչէր կընէ ժամերով.
 «Ինչպէս կելէ ու կիջնայ ծովընկելով յողնելով.
 «Մերթ կըպառկի կերկընայ, եւ մերթ կըծիկ կըգառնայ,
 «Այնպէս որ ոչ ոտքերը եւ ոչ ձեռքը կերեւնայ.
 «Մեք ատորմէ ինչով վար եմք, աղբարներ.
 «Այդ արհեստը միայն չունիմք, ինչ կայ եղեր,
 «Եկէք մենք ալ փորձ մ'ընենք.
 «Գուցէ զինքն ալ անցընենք.
 «Նա հերիք խաղաց իւր ուղածին պէս.
 «Տեսնեմք երբ կերթայ, հեռացածին պէս. . .»
 Մէյմալ տեսնես՝ իրօք ելաւ մէկդի գընաց որսորդը,
 Եւ հոն թողուց իւր ցանցերով թակարդը.
 «Շուտ ընենք ըսին կապիկք իրարու,
 «Ատեն չանցընենք, երթանք փորձելու:»
 Իսկոյն ծառէն վար թափեցան խեւերը,
 Յանցին վըրայ շարուեցան նոր հիւրերը,
 Տակը մըտան, վըրան ելան,
 Կծկըտեցան, գըլորուեցան,
 Կապիկներուն կանչ ու ճիչը աշխարհք բըռնեց խընտումներէն.
 Բայց ինչ փորձանք. — պըռճընկեր են կապիկպուեր են.
 Չեն գիտեր ինչպէս խալսին,
 Քակուինք կըսեն՝ ճար չունին:
 Իսկ որսորդը այն վայրկենին կըսպասէր. —
 Շուտ մը շալկեց շատ մը պարկեր:

Ելաւ գրնաց հիւրերուն քով .
 Ուր փախչէին, ինչ ընէին .
 Բըռնեց ամէնքն ալ ձեռքով ,
 Տարաւ ծախեց թանկագին :

Ք Ռ Ի Լ Ո Վ .



Քռիլովին պատմած առակին նըման
 Շատ անգամ տիրոջ նըմանի ծառան ,
 Բայց ոչ գովելի բարքովն ու վարքով ,
 Այլ պակասութեամբ , շատ շատ՝ հագուստով : —
 « Ուր ոչ գոյ կատու՝ մըրկունք կաքաւեն »
 Կըսէ առակը , եւ փորձք վըրկայեն .
 Երբ տանտէրը շատ տընէն հեռանայ ,
 Ծառայք զայն կընեն միշտ տակնուվըրայ : —
 Վնայ այն տանտիրոջ որ է մատնըւած
 Կեղծաւոր եւ լիրբ ըսպասաւորաց : —
 Տէրը աէր պիտի , եւ ծառայն ծառայ ,
 Այլ է ժողովուրդն եւ այլ քահանայ :